

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱՄՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԳԸ

Ա. ԿՆՆԻՔԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹՈՒ

Գ. — «Յայտնեցաւ նրեցսկաց».— Երբ տօնական օրերը կ'անցնին և աստուածապաշտութեան խորհուրդը փառաբանող հրեշտակներու ձայնն ու երգերը կը դադրին, հաւատացեալը, որ կը պահէ անոնց թրթռացումը իր զիտակցութեան խորքերուն մէջ, պահ մը ինքզինքը մինակ դտնելով այդ խորհրդաւոր ընթացքի մէջ՝ թերևս կը հարցնէ իւրովի. Բայց ո՞վ են այդ հոգեղէն էակները՝ որոնք մեր առջև կը բանան աստուածային տնտեսութեան աստեղադարդ վարագոյրը, մեզի չափ խանդավառուելով մեր փրկութեան համար. ա՛հ, ինչո՞ւ չէ թողարտուած անոնց հաղորդակցիլ մեզի հետ մեր կեանքի բոլոր օրերուն մէջ. որչափ երջանիկ պիտի ըլլայինք՝ եթէ իրենց բարի պատգամաւորութեան դերը չվերջանա՞ր այդքան շուտով:— Կուզենք պատասխան մը տալ այդ մասին, մեր բնաբանին իմաստը մեկնելէ առաջ:

Հին Կտակարանի համաձայն՝ հրեշտակները որոնք արարչութեան առաջին օրերէն Աստուծոյ գործը օրհնեցին (Յոբ 1Ը. 7), եւ՝ ըստ Պողոսի՝ կը կազմեն երկնքի բովանդակ («անհասկնալի»)ը (Եփես. Գ. 15), մերթ իբրև աստուածային ստորոգելիքներու մարմնացումներ և մերթ իբրև անհատական գէմքեր կատարած են իրենց պաշտօնը Խորայելի ժողովուրդին մէջ: Անոնց գործն ու ծառայութիւնը սակայն աւելի կը շեշտուի նոր Կտակարանի մէջ, մանաւանդ Յիսուս Քրիստոսի ծննդեան առթիւ, և կը ճանչցուին իբրև հրեղէն հոգիներ «որ կը զրկուին սպասաւորելու համար փրկութիւնը ժառանգողներուն» (Եբր. Ա. 14): Այդ օրէն է որ կ'սկսի աշխարհի պատմութեան այն մեծ շրջանը՝ որուն մէջ կ'ապրինք, աւետարանական ստուգութեամբ ամրացնելով կրօնական մեր հաւատալիքներն ու համոզումները: Կուզե՞ս որ Աստուծոյ հրեշտակները քեզի հետ ըլլան. հերիք է որ զուարթ հոգետեսութեամբ խոստովանին թէ անոնք իրենց թևարկութեամբ կը հսկեն մեր գիշերներուն խաղաղութեանը՝ երբ կը հանգչինք, և թէ՛ մեր օրհասի խաւարին մէջ ալ՝ անոնք հեռու պիտի չըլլան մեզմէ, առաջնորդելու համար մեր հոգիները գէպի անձանօթ լոյսը՝ որ մարմնաւոր աչքերէ կը ծածկուի յաճախ: Անհրաժեշտ չէ՛ ուրեմն որ այդ աներևոյթները յայտնուին մեզի, որպէսզի մօտէն գիտնանք թէ ո՞վ կամ ինչ

139-98
701-661
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԳԻՐ
ZUUN-AGH
A.R.A.R.@

են անոնք: Պէտք կայ նաև զգուշանալու հիւանդոս երևակայութեան մը պատ-
 րանքէն, որ չի կրնար հոգեկան առողջ վայելք մը երաշխաւորել մեզի: Ուս-
 տի, առանց տարուելու ակնյժ մտայնութենէ մը, կը բաւէ որ վարուինք
 այն սուրբին պէս, որ, երբ կարևոր բան մը կը հարցուէր իրեն, սովորութիւն
 ըրած էր մէկ կողմ դարձնելու իր գլուխը, իր անտես խորհրդականէն տեղե-
 կանալու համար՝ թէ ինչ պէտք էր պատասխանել: Քու պահապան հրեշտակիդ
 հետ պահէ՛ դուն ալ այդ քաղցր մտերմութիւնը: Ու յետոյ, քու վերջին ժա-
 մերուդ համար ալ՝ պատրաստ եղիր հրեշտակներ ընդունելու ա՛յնպէս՝ ինչպէս
 ըրաւ Ռոթէ (*), որ իր հոգեվարքի պահուն իրեն մօտենալ ուզող աղգականնե-
 րուն ըսաւ. «Լաւ չէ՛ որ շատ մարդեր գտնուին մահուան անկողինիս մօտ. տեղ
 չի մնար հրեշտակներուն»: Մի՛ մոռնար նաև որ հրեշտակները սպասաւորներն
 են Աստուծոյ կամքին և ոչ թէ մեր յօժարութեանը: Անոնք մեր Տիրոջ իսկ
 երկու առիթներով միայն երևցան. առաջին անգամ՝ քառասնօրեայ պահեցու-
 ղութենէն յետոյ, ու վերջին անգամ ալ՝ իր տաղանապի գիշերուան մէջ (Մատթ.
 Գ. 11 և Ղուկ. ԻԲ. 43):

Անցնինք այժմ մեր առաջադրած կէտին բացատրութեանը: Թերեւս «յայս-
 նեցաւ նրեցակաց» սողիկը դժուարութիւն մը առթէ հարցասէր մտքի մը՝ որ
 պիտի խորհի. եթէ Աստուծոյ Որդին կամ Բանը, ըստ Աւետարանին, «Սկիզբէն
 էր, և Աստուծոյ հետ» (Յովհ. Ա. 1), ինչպէս հրեշտակները անգիտակ կրնային
 ըլլալ անոր գոյութեանը, ու ա՛յն ատեն միայն կը տեսնէին զինքը՝ երբ մարմին
 կ'առնէր ան: Յիշէ ինչ որ ըսաւ Տէրը. «Զի ծառայն ո՛չ զիտէ զինչ զործէ տէրն նու-
 ըա», (Յովհ. ԺԵ 15), ու հաւատալով նախախնամական իրերու ճշմարտութեանը՝
 աստուածապաշտութեան խորհուրդին առջեւ խոնարհէ նոյն այն երկիւղածու-
 թեամբ՝ որով Առաքեալը «յախտենական ժամանակներէ ի վեր ծածկուած այդ
 խորհուրդին յայնտութիւնը» ողջունեց (Հռ. ԺԶ. 25): Չենք զարմանար ուրեմն՝
 եթէ ծառայ—հրեշտակներէն սքողուած մնաց աստուածային այդ զաղանիքը:
 Կրնանք սակայն, ընդլայնելով խօսքին իմաստը, հասկնալ նաև՝ թէ հրեշտակնե-
 րը Մարդեղութեան խորհուրդն ըմբռնեցին, երբ շնորհուեցաւ իրենց տեսնել
 Փրկչին կեանքն ու զործերը, մահն ու յարութիւնը, և այդ ամէնուն փառա-
 ւոր արդիւնքը երկրի վրայ ու երկնքի մէջ:

Աւելորդ չենք համարիր անցողակի գիտել տալ նաև՝ թէ այդ յայտնու-
 թեան մէջ, որմէ մարդիկ միայն օգտուեցան, կրնար բան մը պակսիլ, եթէ
 տեղի չունենար հրեշտակներու երեւումը, այսինքն՝ եթէ անմարմին սուր-
 բերու կենդանի չունը յխառնուէր մեր քրիստոնէական մտածումներուն, ու
 չհաստատէր մեր հաւատքը՝ թէ հոգիները պիտի ապրին յախտենապէս,
 ինչպէս հրեշտակները: Միայն Սաղուկեցին էր որ իր ուսումնասիրած Գիրքին
 հակառակ՝ կը մերժէր անոնց գոյութիւնը, և իրրև հետեւանք այդ վարդա-
 պետութեան՝ կ'ուրանար նաև հոգիներու աշխարհը (Գործք. ԻԳ. 8):

(Շարունակելի)

Ե. Ե. Դ.

* ՐԻՊԵՆ. — Առաջին յօդուածին մէջ (էջ 2, վարէն հոդ 11), — Ա. Տիմ. Ա. 6. պետք է
 ըլլայ Ա. Տիմ. Գ. 26:

(*) Rothe (1799-1867), Գերման առաւանդաւոր, որչափ ազատախի՛ նոյնչափ բարի եւ երկիւղած: